




Է Հ Ա Ր Ա Ջ Ա Վ

Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն



Թ ի ի 24.

1861

Դ Ա Յ Ո Ւ Թ Ա Յ Ա Ր



Սեւ

ԹԵՐԹԱԿԱԼ

Ա.

(Հայունական թիւ)

մէն ակնկալութենէ դուրս, Ամերիկացին եղաւ որ անկէ եւ տեւ նախ լրութիւնը միջահաց: Զիերուն ընթացքն իր ուշագրութիւնը գրաւած էր. ուստի զինախցը մոտպիր ըրաւ որ կառապանը որուն քունը նստած տեղը տարեր էր, կառքն իր բախտին թող տուեր է: Լըպլան ուսերը վեր վերցընելով, հեգնական անտարբերութեամբ մըսաւ թէ ես արդէն շատոնց տարակուսի մէջ եմ, որ արդեօք կառապանը ձիերը կը կառավարէ, չէ նէ՝ ձիերը կառապանին կառավանդեն:

Ճաէ որ անանկ է, պատասխանեց Ամերիկացին, ապահով վիճակի մէջ չենք: Եւ իրեն ցուցոց թէ բնչպէս ձիերուն ցժն ու քալուածքն իրարու անհամաձայն էր: Վերջի իշեւանին վարձուած օգնական երիարը իր անհանդարտ շարժումներով ու ոստումներով մէկալ ձիերը միօրինակ կը խրտուցանէր: Ասձգտումները կամաց կամաց կառքին բնական ընթացքը շուտցուցած էին, մէկալ երկու ձիերուն կամացը հակառակ, որոնք երթալով աւելի կը գրգռուեին իրենց նոր ընկերին դէմ: Խսկ կառքը՝ ուղիղ գծին վրայէն յառաջ երթալու տեղ՝ ճամբուն վրայ այլեւայլ մանուածապատ շրջաններ կ'ընէր, քանի մը անգամ անցնող գարձող կառքերուն զարնուելու կամ ճամբուն երկու կողման փոսերուն մէջ գլութելու վասնդի մէջ մոտած էր:

Յակոր մէկալ կառապաններուն յիշոցներով ու իր ճամբորդներուն ազդարարութիւններովը թմրութենէն կ'արթըննար, սանձը ձեռքը կ'առնուր, բայց շուտ մը նորէն թող կու տար: Անդիէն գիշերուան մութը կը կուսէր. ձիերուն գժտութիւնն երթալով կը սաստկանար: Նայդինէլին տրտունջները կը յաձախէն: Տհամութիւնը քիչ մը վերջը խոռվութեան ու վախի փոսուեցաւ, եւ երբ որ տեսաւ որ ըրած ազդարարութիւնները պարապի կ'երթան, բարկութիւնն ելաւ, որն որ աւելի եւս մեծցաւ իր ընկերին ցուցուցած հանդարտութեան պատճառաւ:

Կ'երեւայ թէ Լըպլան վրէժ կ'առնէր Ամերիկացոյն իրեն ցուցուցած անվատահութեան, գինով կառապանին խօսք հասկըցնելու համար անոր ըրած փուժ ջանքին վրայ ծիծալինով: Ամերիկացին իր այլանդակ գաղղիերէնովը կառապանին խելքը գլուխը բերելու կը ջանար. իսկ անիկայ իր թմրութեան մէջ՝ անգղիերէն եւս, եւս (այս) պատասխան կու տար, առանց ձիերուն ընթացքը փոխելու:

Ա երջապէս նայդինէլ համբերութիւնը բոլորովին կորսլնցընելով, գէպ ի հնախոյզը դարձած, Զէք տեսներ, պտաց անդղիերէն, որ աս գինով խօսք չիհասկընար . . . :

Ինչպէս, պատասխան տուաւ ընկերը հենգնութեամբ. ինծի կ'երեւայ որ ձեր լեզուաւը ձեզի աղէկ պատասխան կու տայ:

Կատակ ընելու բաղձանք չունիմ, ըսաւ Ամերիկացին բարկանալով:

Յայտնի կ'երեւայ, պատասխանեց Լըպլան՝ վղէն կախուած ակնոցին հետ խաղալով:

— Կարծես թէ աս չարագործը միտքը դրած է որ կառքը դարձընէ:

— Կը կարծէք:

— Աս բանս երկուքներնուս ալ հաւասարապէս կը վերաբերի:

— Ասանց երկբայութեան:

— Կեանքերնիդ կորսլնցընելու կամ մէկ կողմերնիդ կոտրելու բաղձանք պիտի չունենաք:

— Չեմ կարծեր:

— Ինանկ է նէ՝ կառապանին խօսք հասկըցուցէք:

— Թարութիւն առուէք, խօսքերս գինովութենէն սթափիելու զօրութիւն չունին:

Ուրեմն թող վար իշնայ, գոչեց Ամերիկացին. կառքը ես կը վարեմ:

— Ի՞նչ կ'ըսէք. ան չըրլար, պատասխանեց Լըպլան ծանրութեամբ ու վճռական կերպով մը. կառապան մը կառքէն վար առնուլը՝ պաշտօնակալ մը աստիճանէն վար ձեռլու, վաճառական մը սնանկացած հրատարակելու հաւասար է:

— Նայդինէլին երեսները կատաղութենէն բորբոքած ընկերին գառնալով, Ուրեմն յանձն կ'առնուք, ըսաւ, որ այսպէս շարունակէ:

— Խափանել չկրցած բանս՝ ես միշտ յանձն կ'առնում:

Ան ատեն պէտք է որ ես իշնամ, գոչեց Ամերիկացին՝ ինք իրմէ ելած. իմաց տուէք որ պիտի իշնամ: Զձեղ կը ստիպեմ որ ձեր գինով հայրենակցին խօսք հասկըցնէք . . . :

Խոսքը դեռ բերանն էր, մէյ մ'ալ սաստիկ
շառաչիւն մը զի՞նքը լուելու ստիպեց. Կառքը քարերու
կցածի մը հանդիպելով ու հաւասարակշռութիւնը
կորսընցնելով, անանկ ծուեցաւ, որ քիչ մնաց կը
գլուորէր կ'իյնար: Յակօբ զարհուրելի ցնցմանէն ար-
թըննալով, խարազանով անանկ մը զարկաւ ձիերուն,
որ անոնք արդէն գրգռեալ ըլլալով, սկսան մեծ արա-
գութեամբ վաղել: Մէկ երկու վայրկենէն զար ի վայր
տեղ մը հասան, որուն վարի կողմը կամուրջ մը կը
տեսնուէր:

‘Այսինքել վտանգին մեծութիւնը տեսնելով,
յիշոցք մը արձակեց, կառքին դուռը բացաւ ու պո-
պաց որ դուրս կ'ուղէ ելլել։ Բայց կառքը կենալու
տեղ՝ կարծես թէ ընթացքն աւելի կը շուտցըներ։
Ամերիկացին ոտք ելաւ . . . ընկերն աղաղակ մը փրա-
ցուց եւ ձեռուրներն երկնցուց որ զի՞նքը բռնէ . . .
Արդէն բանը անցեր էր։ Ամերիկացին կառքէն
դուրս նետուած էր։ Գետինն իշնալուն ձայնը եւ տկար
հառաջանք մը լսուեցաւ։ անկէ ետքը խոր լուռթիւն
տիրեց։

Կառագի կառքը զարհութելի արագութեամբ ընթաց-
քը յաւաղ կը տանէր . ոչ մէջի ճամփորդին աղաղակ-
ները, ոչ աշ կառապանին ճիգն ու շանքը բաւական
կ'ըլլար անոր շուտութիւնը չափաւորելու: Հազիւ վա-
րը՝ կարիջին առջեւը տնակի մը քով կեցաւ, որուն
դրան վասյ կախուած բաղեղի փունջը կը ցուցընէր
թէ ստորին կարգի գինետուն մըն է:

• ո՞ն մեր չնախանյզը կրցաւ եղածը Յակոբին ի-
մացընել, որն որ թէպէտ վերջին վայրկեանները սմա-
փած էր, բայց մոտադրութիւնը բոլորովին ձիերուն
ընթացքէն դրաւուելով, տակաւին չէր կրցեր Ամե-
րիկացւոյն գլուխը եկածն իմանալ: Երկուքը մէկտեղ
ետեւ նայեցան ճամբուն վայ. բայց գիշերուան մթին
մէջ չկրցան բան մը տեսնել: Բարձրաձայն կանչեցին.
բայց ապատասնան տուող չեղաւ:

Ամէն բանէն, յառաջ բժիշկ մը կանչելու էր.
Յակով շուտ մը ձիերէն մէկը կառպէն քակելով, վրան
նետուեցաւ ու աճապարեց բժիշկ բերելու գնաց, վե-
րաւորեալը հնախուղին եւ պանդոկապետուհւցն հո-
սարառութեան թոր ասած :

Գակոր երթալին նետել՝ լըպլան պանդոկապե-
տուհւոյն հարցուց թէ Ո՞րչափ ժամանակէն կրնայ
բժիշկ մը գանել բերել. եւ պատասխան առաւ որ
Եթէ զի՞նքը տունը գտնէ, որն որ տարակուսական է,
երկու ժամէն հազվե կրնայ հոս ըլլալ: Ասոր վրայ
նորէն հարցուց որ արդեօք նյոյն տեղերն ուրիշ բժիշկ
կայ: Եւ երբոր պանդոկապետու հիէն ուրիշ բժիշկ
մալ գտնուին իմացաւ, անոր աղջացց որ երթայ
զի՞նքը կանչէ. Ուսպէս զի, կըսէր, գէթ երկուքին մէկը
ստուգիւ օգնութեան հասնի: Պանդոկապետու հին ի
սկզբան դժուարութիւն ցուցուց. բայց հնախուզին
աղաքանքներէն, սպառնալիքներէն ու խոստմնակնե-

բէն շարժելով, վերջապէս լապտեր մը վառեց ու
ճամփայ ելաւ:

Նազեր թէ կինը խաւարին մէջ աներեւոյթ եղած էր, մեր թաղեգլխարկ հնախոյդ-կալուածատէրը՝ որն որ դրան սեամին վրայ մեծ անհամբերութեամբ կը սպասէր, շուտ մը ներս մտաւ, դուռը կղպէց ու նիգը դրաւ:

Տնակը բոլոր բոլոր մէկ սենեակ ունէր, որն որ
թէ գինետուն էր, թէ խօհանոց, թէ ննջարան : Դրան
դիմացը ողորմելի խշտեակ մը կար, որուն վրայ Ամե-
րիկացին պառկեցուցած էին . վառարանին մէջ հազիւ-
մէկ երկու կտոր փայտ կար, եւ սենեկին մէջտեղը
զետեղաւած կոշտ սեղանին վրայ խիստ բարակ ճարպէ
մոմ մը կր վառէր :

Լ ըսլան մէջ մը չորս կողմը նայեցաւ: Կերպաւ
րանքը բոլորովին տարբեր վիճակի մէջ մոտած էր:
Աչուլները դաշտանցած էին. ճակատին վրայ կնճիռ
ներ կ'երեւային. շրմունքին վրայ յառաջագցն տես-
նուող ծիծալին տեղ՝ սաստիկ կարկամութիւն մ'ե-
րեւան ելած էր, որն որ կը ցոյցընէր թէ մաքին մէջ
արտաքսյ կարդի հաստատութեամբ յանդգնական ո-
րոշում մ'ըրած է: Իր բովանդակ թոյլ ու մեղկ ար-
տաքին երեւայթը՝ սաստիկ գործունեութիւն մը ստա-
ցած էր: Մէկ խօսքով հնախուզի պատրուակը մէկ
դի գացած էր, եւ իր բուն ինչ ըլլալը յայտնի կը
տեսնուէր:

Անմիջապէս վազեց պատուհանը դրցեց, որպէս
զի՞ եթէ դրսէն նայող մըլլայ՝ բան չկարենայ տեսնել.
Ճրագն ալ գետինը դրաւ, որպէս զի լցնն ապակի-
ներուն չզարմնէ: Աս ընելէն վերջը, վիրաւորելցն մօ-
տեցաւ:

Վ.մերիկացին միշտ իր անշարժութեան մէջն էր. միայն տկար ու կարծ շնչառութենէն կ'իմացուէր թէ հօգին վրան է: Պահապանը ձեռութըներն անոր թիկնոցին տակը խոթեց՝ այնպիսի կերպով մը, որ եթէ տեսնող դանուէր, կարծէր թէ սրտին բախսումը կ'ուզէ զննել: Բայց դուրս հանած ժամանակը՝ մէկ ձեռքը քսակ մը եւ ժամացոյց մը, իսկ մէկալ ձեռքը՝ կաշիէ սեւ թերթակալ մը կար: Աս գործողութիւնն այնպիսի արագութեամբ ու յաջողակութեամբ կատարուած էր, որ մարդ տեսած ժամանակը՝ չէր կըս-նար ալ ամենելին տարակցյս մ'ունենալ հնախաղին սովորական արտեստին վրայ:

Աղէկ նայուածքով քսակը զննեց, եւ տեսաւ որ
ստոյդ է եղեր Ամերիկացւցն խօսքը թէ քովը Ճամփոր-
դութեան Համար Հարկաւոր եղած ստակէն աւելի բան
չունի: Մտածելով որ կարելի է թերթակալին մէջ
աւելի բան մը կը գտնէ, ձեպով բացաւ. բայց մէծ
զարմացմածք՝ անոր մէջն ալ տոմակներէ, վճարուած
փոխանակագիրներէ ու առեւտրական Նամակներէ
սար ունի շռտաւ:

Ապասիկ կատղած, ոգեվարին վրայ բարկու-
թեան հայեցուած մը արձակեց: Ոչինչ, մումուաց
քմին տակէն. ինծի քանի մը ոսկի ժառանգութիւն
ձգելու համար՝ ինք զինքը մեռցընելը կ'արժէ՞ր մի: Ի
վերայ այսր ամենայնի իր յուսոյն պարապ ելլելուն
չէր կրնար համոզաւիլ: Նորէն սկսաւ թերթակալը
խառնել. սակայն աս անդամ ալ չկրցաւ արդողու-
թիւն ունեցող բան մը գտնել: Երկու երեք անդամ
քննած տօմսերը, պարապ տեղ դարձեալ նորէն
նորէն կր զննէր:

Տաղաւոր թղթերը կարգաւ նայելէն ետեւ, վեր-
ջապէս գարձեալ ձեռքն առաւ նամակ մը, որուն մէջ
երեք վճարուած փոխանակագիր կար, երեքն ալ նայ-

գինկել ստորագրութեամբ։ Աս թուղթն ալ մէկալ-ներուն քովը դնելու վրայ էր, մը մ'ալ յանկարծ աչուլներուն բառ մը հանդիպեցաւ, որն որ զինքը կեցուց. առաջին տողերը կարդաց, հետաքրքրութիւնն աւելցաւ, կէս մը ծալած նամակը նորէն բացաւ, մնացածն ալ կարդաց, մինչեւ վերջին բառը։ Երբ որ հոն հասաւ, բոպէ մը կեցաւ, ետքէն դարձեալ սկսաւ կարդալ, երբեմն վրան նորհրդածութիւններ ընելու պէս կենալով։ Որչափ յառաջ կ'երթար, այն-չափ աչուլները կը կենդանանային։ Կերպարանքին վրայ փոխիսակի մէյ մը՝ սաստիկ այլըլութիւն, մէյ մը արտաքոյ կարդի հաճութիւն մը կը տեսնուէր. մէջ ընդ մէջ բերնէն միշահատած բառեր կ'ելլէին։ Աեր-ջապէս որոշում մ'ընելով, սաստիկ ուրախութեամբ մը նամակը ծալեց։ Բոլոր երեսը յառաջուան տիրութեան տեղ՝ անչափ զուարթութիւն մը կը ցուցընէր։

Վայն վայրկենին դուրսը խօսելու եւ ոտքի ձայ-ներ լուսեցան։ Հնախսզզը հազիւ ժամանակ ունեցաւ քսակին ու ժամացցը անցը դնելու։ շուտ մը գուռը վաղեց, կղզակն ու նիդը բացաւ։

Եկողը պանդոկապետուհին էր, որն որ հետը մէկտեղ բժիշկ մը կը բերէր։
Է՞ս վերջինը վերասրելցն մօտեցաւ, մտադրութեամբ եւ զբուշութեամբ զննեց. ետքը գլուխը շար-ժելով՝ բանը բանէն անցեր է, բառ. օգնութիւնը շատ ուշ հասաւ. աւելի յառաջ ալ համեր՝ մեծ օդուտ մը չէր ունենար։

Չամաներնուուր վրայ ապահով էր, հարցուց լըպլան։

Ճիշկը վիրաւորելցն երակը մէյ մ'ալ զննեց, եւ ոտք ելլելով, առանց ամենեւին տարակցութիւնը զընելու՝ հաստատութեամբ ըստա. Մէկ ժամէն աս մարդս անշունչ դիակ մը եղած է։

Հարուանկութեանը էաւ անդամ։

— Յանձնաւ —

Բ Ե Ա Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ս

Մամոնկ :

Հնութեան մէջ զարմանալի արարածներուն մէկը կը կընայ սեպակիլ Սարդը կամ Մասմակը, որուն մարմնոյն պղտիկութիւնը, ուստի եւ ուժին նուազութիւնը նկատելով, իր գործած հիւսուածին կամ ոստայնին առատութիւնն ու բարակութիւնը մեծ զար-մանիք կը պատճառէ։ Աս անասնիկին հասարակ տեսակը իր կլորակ մարմնոյն վարի մասին կամ փորին վարի գին 4—6 պտկունք ունի, որոնց ամէն մէկը հազարաւոր պղտիկ ծակեր ունին ու խէժի նման հիւ-թով մը լցցուն են, ուսկից անասնիկն անանկ բարակ թելեր հիւսելով գուրս կը հանէ, որ անոնց շատը մէկտեղ միանալէն ետքը՝ հազիւ պարզ աչաց տեսաւ-նելի կը լըլլան։ Մամոնկն աս թելերէն իր բնակարանն ըստ կ'աշխատէր կը զանար իր կապանքը խղել ու գուրս ելլել փախչել. բայց ամէն զանքն ու ճիգը պարապի ելան, մանաւանդ թէ որչափ աւելի ճիգ կ'ընէր, այնչափ աւելի ոստայ-նին մէջ կը փաթուէր։ Մէկ դիաց ասիկայ այսպէս իր ազատութեան հասարա աշխատած ու վայրկենի վայրկեանի իր ուժը կորսընցուցած ասեն, մէկալ կող-մանէ թշնամին իր կաշկանդիչ թելերն անոր բոլոր-տիքը հիւսելէն ու զանիկայ աւելի եւս կաշկանդիէն չէր դադրեր։ Եւ երբ որ տեսաւ որ ալ որոը բոլո-րովին ուժը կորսընցուցած պրծանելու անկարող ե-ղած է, սկսաւ զանիկայ գետնէն վեր գէպ իր բնա-կարանը քաշել։ Զիրնալով այնպէս շուտ ու մէկ ան-դամէն յաջողցընել, նախ եւ առաջ ճճւոյն գլուխն ու մարմնոյն վերի մասը գրեթէ կէս մատնաչափ բարձրութեամբ վեր քաշեց. ետքը սկսաւ մնացած մասն ալ քաշել, եւ պյուպէս միօրինակ աշխատելով՝ այնչափ բարձրացուց, որ բոլոր ճճին 5—6 մատնա-չափ գետնէն վեր կախուած մնաց, մինչեւ վերջապէս աս կախաղանին վրայ սատկեցաւ։ Մամոնկը, որուն մարմնոյն ծանրութիւնն իր օրսին մարմնոյն ծանրու-թեան հազիւ տասներորդ մասը կընայ ունենալ, ա-նոր քովը կեցաւ ու սկսաւ իր գժուարին աշխատու-թեան պտուղը վայելել, հանդարտութեամբ անոր հիւ-թը ծծելով։

— Մէքսիկոյի մէջ ամենէն վատնդաւոր կենդա-նին արտաքոյ կարդի խոշոր տեսակ սարդ մըն է, ո-րուն մարմնոյն մեծութիւնն ընկուղի չափ կ'ըլլայ, եւ

մանալի է, նշնչափ եւ աւելի եւս զարմանալի է։ իր թշնամնոյն կամ կերակրոյն վրայ հասնելու, զանիկայ բոնելու, կաշկանդելու եւ իր բնակարանը տանելու համար ցուցըցած վարպետութիւնն ու բանեցուցած ուժը։ Աս բանս թէպէտ եւ հասարակ կամ ընտանի մամուկին վրայ յաճախ կը տեսնենք, բայց աս նկատ-մամբ շատ նշանաւոր ու կարդալու արժանի է ականա-տես անձի մը բոսած դիտողութիւնն ու ստորագրու-թիւնը։

Պղտիկ մամուկ մը սեղանի մը վարի գին իր ոստայնը հիւսած էր։ Առառու մը տեսանք որ նեպուկ (բնապէտ պէտէյէ) մը նշյն սեղանին տակը ըստ ամենայնի մամուկին ոստայնին ներքեւը կեցած էր։ Ուղեցինք աս ճճին մէկդի առնուլ. բայց տեսանք որ մամուկն իր մէկ թելը անոր ոտուլներէն մէկուն փաթտած էր ու նշյն վայրկենին երբ որ մենք ճճւոյն կը նայ-էինք, մամուկը նորէն վար իջաւ, անոր մէկալ ոտքին վրայ ալ թել մը անցուց փաթտեց ու շուտ մը իր ոստայնէ բնակարանն ելաւ. բայց անմիջապէս վար իջաւ ճճւոյն երրորդ ոտքին ալ թել փաթտեց ու ա-սանի քանի մը վայրկեան իր գործողութիւնը շարու-նակեց, անդադար իջնալով ելլելով ու իր որսին մարմնոյն այլեւայլ մասերուն բոլորտիքն իր ոստայ-նովը շրջապատելով ու կաշկանդելով։ Խեղչ նեպուկը, որն որ իր տեսակին մէջ բաւական մեծութիւն ունե-ցողներէն մէկն էր, իր բոլոր ուժովը կ'աշխատէր կը զանար իր կապանքը խղել ու գուրս ելլել փախչել. բայց ամէն զանքն ու ճիգը պարապի ելան, մանաւանդ թէ որչափ աւելի ճիգ կ'ընէր, այնչափ աւելի ոստայ-նին մէջ կը փաթուէր։ Մէկ դիաց ասիկայ այսպէս իր ազատութեան հասարա աշխատած ու վայրկենի վայրկեանի իր կաշկանդիչ թելերն անոր բոլոր-տիքը հիւսելէն ու զանիկայ աւելի եւս կաշկանդելէն չէր դադրեր։ Եւ երբ որ տեսաւ որ ալ որոը բոլո-րովին ուժը կորսընցուցած պրծանելու անկարող ե-ղած է, սկսաւ զանիկայ գետնէն վեր գէպ իր բնա-կարանը քաշել։ Զիրնալով այնպէս շուտ ու մէկ ան-դամէն յաջողցընել, նախ եւ առաջ ճճւոյն գլուխն ու մարմնոյն վերի մասը գրեթէ կէս մատնաչափ բարձրութեամբ վեր քաշեց. ետքը սկսաւ մնացած մասն ալ քաշել, եւ պյուպէս միօրինակ աշխատելով՝ այնչափ բարձրացուց, որ բոլոր ճճին 5—6 մատնա-չափ գետնէն վեր կախուած մնաց, մինչեւ վերջապէս աս կախաղանին վրայ սատկեցաւ։ Մամոնկը, որուն մարմնոյն ծանրութիւնն իր օրսին մարմնոյն ծանրու-թեան հազիւ տասներորդ մասը կընայ ունենալ, ա-նոր քովը կեցաւ ու սկսաւ իր գժուարին աշխատու-թեան պտուղը վայելել, հանդարտութեամբ անոր հիւ-թը ծծելով։

— Մէքսիկոյի մէջ ամենէն վատնդաւոր կենդա-նին արտաքոյ կարդի խոշոր տեսակ սարդ մըն է, ո-րուն մարմնոյն մեծութիւնն ընկուղի չափ կ'ըլլայ, եւ

սոտուլներուն երկայնութիւնը՝ 8—9 մատնաշափի կը համարի: Ասիկայ Մեքսիկացիք Վինակրիեց (իբր՝ քացախի որդի) կ'անուանեն, որովհետեւ քացախի հոտին նման հոտ մը կը տարածէ, որով իր ներկայ կամ մօտ ըլլալը կ'իմացուի եւ զգուշանալու միջոց կ'ըլլայ, ինչու որ աս կենդանւցն մի միայն խածուածը սոտոգիւ մահ կը պատճառէ:

— ա զ ն շ ա շ ա շ —

Վ Բ Ձ Ա Կ Ա Գ Բ Բ Ս Վ Ա Ս

Հիմ ու նոր իտայիայի վրաց

Աշխարհագրական, վիճակագրական ու Պատմական
Ժետոնթիւն մը:

Ի Տ Ա Լ Ի Ա Յ Ի Ա Ն Ց Ի Ց

Հ Ա Մ Ա Խ Ո Ց Գ Ա Տ Մ Ա Խ Թ Ի Ի Ն Է

(Ճարակական-Ռէնա:)

Պ.

Կարուինկեանց իշխանութեան ու աւատային տիրապետութեան ժամանակը:

774—961.

Առ 774 տարիէն կը սկսի Խտալիայի պատմութեան կամ գէպքերուն իշրկրորդ շրջամը, որն որ մինչեւ 961 կ'երթայ, եւ կը բոլանդակէ Կարոլինկեանց իշխանութեան ու անոր ետեւէն եկող միջանկեալ իշխանութեան ժամանակը, որ է աւատային տիրապետութեան խիստ զօրուոր եղած ատենք: Խտալիայի իշխանութեան Փրանկաց թագաւորներուն բանցնելը մասնաւորապէս անոր համար նշանաւոր եղաւ, որ անով հռոմէական կայսրութիւնն Արեւմուտքի մէջ նորոգուեցաւ, կամ անով նոր հռոմէական-արեւմտեան կայսրութիւնը սկսաւ, որով եւ Հռոմայի Քահանայապետաց աշխարհական իշխանութեան հիմք դրուելէն զատ՝ միանդամայն նա եւ հաստատուեցաւ: Բայց Մեծն Կարուս թէպէտ եւ Հռոմայիեցուց կայսր կամ ինքնակալ օծուեցաւ, սակայն չկրցաւ բոլոր Խտալիայի վրայ տիրել: Իր ամէն ջանքն ու պատերազմ ները զար բնենեւենատի դրսութեան ու Ստորին Խտալիայի հասարակապետութեանց գէմ ըրաւ, պարապի ելան:

Լուգովիկոս Ա. Հեղ (Débonnaire), Մեծին Կարուսոի որդին, որն որ յամի 814ին անոր ընդհանուր կայսրութիւնը ժառանգեց ու մինչեւ 843 տիրեց, յամի 817ին իր ընդարձակածաւալ տէրութիւնն իր երեք որդուց մէջ բաժնելու ատենք՝ Խտալիայի տէրութիւնը իր Լոթարիոս որդւոյն տուաւ: Իր բնենարդոս Եղմօրորդին, որ Խտալիայի թագաւոր էր, ինք զինք աս բաժանման մէջ իրր երեսէ ձգուած կամ արհամարհուած սեպելով, կայսեր գէմ ապստամբական շարժումներ ընելու սկսաւ: Լուգովիկոս զինքը հնարքով մը ձեռք գէպէց ու աշուրը կցրցոց: Կը կարծուի որ աս բունաւորական գործքին համար խիզը զինքը չարչարելով՝ իրր ըրած անի-

րաւութեան գէմ հասուցում մը ընելու համար՝ հոգեւոր պարգեւալաւաշութիւն մը մտածեց: Եւ այս պարգեւարաշութիւնն ան եղաւ՝ որ նոյն (817) տարին հրովարտակ մը հրատարակեց, որուն նիւթն է՝ Հռոմայի քաղաքն իր շըլակայ սահմաններովն ու քանի մը գաւառներով իրեւ մշանջենաւոր ժառանգութիւն Ս. Պետրոսի այսինքն անոր յաջորդաց կամ Հռոմայ քահանայապետաց պարգեւել ու զանոնք նոյն տեղերուն վրայ տէր ու իշխան ընել: Հրովարտակն ան ատենուան Պատկաղին (Յարութիւն) Ա. քահանայապետին ուղղուած է, զորն որ հոս քաղելով կը դնենք:

“Աս, Լուգովիկոս կայսր, աս մեր հաստատութեան թղթով կը սահմանեմ եւ կու տամ քեզի, Առաքելոց իշխանին Պետրոսի եւ քեզի համար Քու տեղակալիդ, Քահանայապետին (պապին) եւ իր յաջորդացը՝ ի մշտըն-ջենաւոր ժամանակս՝ Հռոմայ քաղաքը, անոր դըսութեան (Երկրին), իր սահմաններուն ու բոլոր անոնց կալուածներուն ու գետիններուն հետ մէկտեղ, ամէն ծովեղելքն ու նաւահանգիստները, ամէն քաղաքները, ամրոցները, աւաններն ու գեղերը , ինչպէս որ Դուք զանոնք Զեր նախորդներուն ատենէն մինչեւ հիմայ Զեր իշխանութեան ու վերագոյն տէրութեան տակ ժառանգեցիք:

“Աս ամէն գաւառները, եւ այն, ինչպէս նա եւ Քու եկեղեցւոյդ ժառանգութեան բաժինը կը հաստատենք Քեզի, Սուրբ առաքեալդ Պետրոս, ու Քու միջնորդութեամբդ Քու տեղակալիդ, մէր հոգեւոր Հօրը, Քահանայապետին ու իր յաջորդներուն մինչեւ ցկատարածալսարհի, որպէս զի ամէնքն ալ անոր իրաւանց, իշխանական տէրութեան ու հրամանին տակ մնան . . . : Եւ Մեր կողմանէ աս Մեր հաստատութեան վճռովը կը սահմաննենք՝ որ ոչ Մենք ու ոչ Մեր որդւոց ու յաջորդաց մէկը հնարքով ու պատճառով մը Զեր իշխանութեան որպիսի եւ իցէ մասը տկարացըննելու, պակասուցըննելու կամ Զերմէ ու Զեր յաջորդներէն՝ վերը յիշուած սահմաններուն, քաղաքներուն, եւ այն, մէկը ետ առնելու կարող ըլլանք, եւ եթէ մէկն առնել ուղէ հաւանինք, հապա կը խոստանանք որ սուրբ Պետրոս առաքելցն եւ անոր քահին վրայ մինչեւ ցվախճան աշխարհի յաջորդողներուն Եկեղեցւոյն ամէն գաւառները, քաղաքները, եւ այն, մէր կրցածին չափ պաշտպաննենք. . . . : —

Լուգովիկոս Ա. կայսրն աս կարդաւորութիւններն ըրած ատենը՝ Ստորին Խտալիայի մէջ քանի մը ազատ քաղաքներ կամ հասարակապետութիւններ, առանձինն նէտպոլիս, Ամալֆի ու Կաէդա իրենց նաւագնացութիւններովն ու առուտրով մեծ հարստութեան տէր կ'ըլլային, միանդամայն Հռոմէն զատ՝ ուրիշ քանի մը ազատ քաղաքներու հետ ամէն հնարքը կը բանեցընէին բիւզանդեան կայսրութեան հետ հաստատ միացած մնալու, որով աս կայսրութեան ուժը Ստորին Խտալիայի մէջ նուրէն աւելցաւ: Իսկ Խտալիայի մասցած մասերը՝ Փրանկաց տէրութեան հասարակ Երկիրներն ու մասերն եղան, եւ ասիկայ տէւեց մինչեւ 843, որ սարին Պէտրուն քաղաքն

ըլլող դաշնոց զօրութեամբ՝ Լուդովիկոս Ա. կայսեր 817ին ըրած կարգաւորութիւններն ի գործ դրուելու սկսելով՝ նա եւ Խոտալիա՝ կայսերական իշխանութեան ու Լոթարինիկիայի երկրին հետ մէկտեղ՝ Մեծին Կարոլոսի թոռան՝ Լոթարիոս Ա.ին արտօնեցաւ: Յամի 850ին Լոթարիոս Ա. Խոտալիայի տէրութիւնն ու կառավարութիւնը իր սրբածոյն Լուդովիկոս Բ.ին տուաւ, որուն՝ 875ին մեռնելով՝ Խոտալիա Կարոլինիկեան ցեղին մէջ երկպարակութիւններու եւ կոփուներու ասպարեզ եղաւ, մինչեւ որ 880ին Կարոլոս Յոյր (Գէր) անոր վրայ տիրեց, բայց միայն քանի մը տարի կրցաւ իր տէրութիւնը բըռնել: Յամի 887ին իր իշխանութիւնը Կորսընցաց, ու անկից ետքն ալ սկսաւ Խոտալիայի մէջ ամէն անկարգութեանց ու նելքին կամ քաղաքային կոփուներու գժբախտ ժամանակից: Բերենդար Փրիոլի գուքար, Գուեդոն Սպուլետոյի գուքան ու Խոտալիայի սահմանակալ կոմուն Խոտալիայի թագին վրայ իրարու հետ կոռուեցան, մինչեւ 888ին Գուեդոն Խոտալիայի թագաւոր եւ 891ին կայսր ընտրուեցաւ, որուն մահաւընէ ետքը 894ին իր սրդին Լամբերդու իշխանութիւնն առաւ: Ասկիայ 898ին մեռաւ. իր մահուընէ առաջ 896էն սկսեալ՝ կարոլինիկեան ցեղին Առողջասա Գերմանացւոց թագաւորը՝ Խոտալիայի թագաւորութեան ու կայսերութեան վրայ ունեցած իրաւունքը բանեցնելու կաշխատէր. բայց չկրցաւ երկայն ատեն իր իշխանութեան մէջ մնալ: Ասոր՝ 899ին մեռնելով՝ Խոտալիայի տէրութեան վրայ կոռուեցան Փրիոլի Բերենդար Ա. գուքար, որն որ յամի 994ին արդէն Խոտալիայի թագաւոր պատկուած էր, Ստորին Բուրգունտիայի Լուդովիկոս թագաւորը յամի 901ին Խոտալիայի կայսր պատկած էր, ու վերին Բուրգունտիայի Հռուդոլիոս Ա. թագաւորը: Երկայն կոփուներէ ետքը վերջապէս Բերենդար Ա. զանիկայ ընդունեցաւ ու յամի 915ին իրբեւ կայսր պատկուեցաւ: Բայց տէրութիւնը նելքուաստ ապականած ու տկարացած ըլլալուն՝ 890էն ի վեր Խոտալիայի վրայ աւարաւութեամբ արշաւող Սարակինուսներուն եւ 899էն ետքը եկող Հունդարացիներուն գէմ իր երկիրը չկրցաւ պաշտպանել: Յամի 924ին Բերենդար Ա. սպանուելով՝ Երին Բուրգունտիայի Հռուդոլիոս Բ. թագաւորը մինչեւ 930 իր Խոտալիայի վրայ ունեցած իրաւունքը բանեցաց. բայց նոյն տարին Բուրգունի Հունկոն կոմուն՝ Արելատեան տէրութիւնն ընդունելով՝ Խոտալիայի վրայ ունեցած իրաւունքն անոր տուաւ: Հունկոն ջանացաւ արիսն հեղութեամբ իշխանութեամբ իր գործութեամբ իր հողորդին Խոտալիայի սահմանակալ կոմուն, որն որ իր հօրեղօրը կերպ կերպ գաւադրութիւններէն ազատ ըլլալու համար յամի 940ին Գերմանիայի Աթոն Ա. կամ Մեծ կայսեր քովն սպաւինած էր, շատ մը փախստականներ գլուխը ժողված՝ Խոտալիա գարձաւ ու յամի 945ին իր Հունկոն հօրեղօրը գահէն վար ձգեց: Ասոր ետքեւն գահ նստաւ իր սրդին Լոթարիոս, որ իր հօրը վարմանց չհետեւելուն՝ ժողովրդեան սիրելի եղաւ,

եւ իր Բերենդար հօրեղօրորդին ալ իրեն խորհրդական առաւ: Յամի 950ին Լոթար՝ ըստ ոմանց Բերենդարին թունաւորուելով՝ մեռաւ, ու Բերենդար ուզեց անոր Ագելիայդէ այրէն, որուն գեղեցիութիւնը հոչակեալ էր, իր որդւոյն Ագելլերտին հետ ամսւանացընել, եւ որովհետեւ Ագելիայդէ աս բանս ոչինչ կերպով յանձն կ'առնէր, անոր համար Բերենդար զինքը շատ շարչարելէն ետքը բանտ դրաւ. բայց յաջողակ ափինը հնարք գանելով՝ բանտէն փախաւ ու Մոտենայի գքսութեան Ուէճճից քաղըին մօտ Գանոսսայի ամսւը բերդին մէջ պահուեցաւ: Բերենդար բանն իմանալով՝ եկաւ բերդը պաշարեց. իսկ Ագելիայդէ ծածուկ գեսպանաց ձեռքով Ոթոն Ա. կայսրէն օգնութիւն խնդրեց: Ոթոն իր զօրքովն Ալպեան լըոններէն անցաւ եկաւ տիկինը ազատեց, 951ին Բաւխա առաւ ու Լոնդոնիարտաշոց թագաւոր պահկուեցաւ: Բերենդարին ճարը հատնելով՝ ինք զինք Ոթոնին իշխանութեան տակ ձգեց, ու Խոտալիայի տէրութեան բալլիքը՝ Փրիոլի սահմանակալ կոմութիւնն անոր տուաւ, զորն որ Ոթոն իր եղօրը չենդիկոսին պարգեւեց, եւ զբերենդար իրեն հարկատու իշխան կամ աւատառու՝ Խոտալիայի ուրիշ կողմերուն կառավարութեան մէջ թողրւց: Բայց երբ որ քանի մը տարիէն ետքը Խոտալիայի մեծամեծները Բերենդարի գէմ ծանր ամսութիւններով Ոթոնին գիմեցին, 961ին եկաւ զանիկայ իշխանութենէն վար ձգեց, եւ ինք զինք Խոտալիայի թագաւոր ու 962ին կայսր անուանեց ու կայսերական թագը դրաւ: Աս ատենները ու բոլոր աս շըջանին մէջ Ստորին Խոտալիայի հասարակապետութեանց մեծ օգնութիւն ու շահ կըլլար Բենեւենտի ներքին շփոթութիւնները, եւ միանդամայն թէ Բենեւենտի գքսութիւնն ու թէ յիշեալ հասարակապետութիւնները Խոտալիայի հասարակաց թշնամիններուն՝ Սարակինուներուն գէմ պատերազմի մէջ էին, զորնք իրենք շատ տարիներէ յառաջուսոյ արեւելեան մասին վրայ Աղրիական ծովուն քովիրը Ապուլիա նահանգին մէջ իրենց հաստատուն կայսրն ու բնակարան գտած մնացած էին: Եւ թէպէտ Լուդովիկոս Բ. կայսրն ու բիւզանդեան կայսրը Բասիլիոս (Վասիլ հայկալն) իրարու օգնելով 866ին Սարակինուսաց ուժն ու իշխանութիւնը տկարացուցած էին, ի վերայ այսր ամենայնի Լուդովիկոս չկրցաւ Ստորին Խոտալիայի մէջ իր իշխանութիւնը բանեցընել: Բայց բիւզանդեանք կամ Յոյներլ աւելի եւս յաջողակ գտնուելով՝ Ստորին Խոտալիայի մէջ հաստատեցան միացին, Սարակինուներէն առած տեղերնէն մասնաւոր նահանգ մը կազմեցին, որն որ Լոնդոնիան թէմ ըստեցաւ, ու Ապուլիայի Պարի բերդաբազաքը նստող ընդհանուր կուսակալի (Գառաքաբանէ) մը ձեռքով հարիւր

տարիէն աւելի անիկայ կառավարեցին ու անոր տէրութիւնը պահեցին։ Ոթո՞ւ Ա. կայսրը շատ աշխատեցաւ զատոնք Խոտալիայէն բոլորվին հեռացընելու եւ բոլոր Սոտրին Խոտալիս իր իշխանութեան տակ առնելու, բայց չկրցաւ ուղածը կատարեալ գլուխ համել։

Պիտ'որ շարունակուի։

—*—

Ե Շ Ք Ա Բ Հ Ա Պ Ք Ա Վ Ա Ն

Նեղոս ու իգիպտոսի սղողութիւն։

Խնչակս ամենուն յայտնի է, ամէն տարի Կեղոս գետոն աճելով ու երկիրը ողողելով, Եգիպտոսի մեծ բարերութիւն կը մատակարարէ։ բայց երբեմն ալ չափէն աւելի գուրս զեղուելով՝ մեծամեծ վնամներու պատճառ կ'ըլլայ։ Աս տարի ալ նոյն դժբախտութիւնները պատահեցան։ Հոկտեմբերի սկիզբէն մեր հետզհետու եկած լըերուն նայելով, քանի մ'օրուան մէջ ջրերուն սասատկութիւնը հարիսրէ աւելի գեղեր կործանած է, խմայէլ ու Մոռոսաֆա փաշաններուն երկու պալատները փլցուցած, երկաթուլուցն էրսը վնասած։ Աս ողողումը նոյնպէս երկրի բերքերուն ալ խիստ շատ վնաս տուաւ, այսպէս որ կ'ըստու թէ եգիպտացորենի հունձքը բոլորովներ կ'մատացեր է, շաբարեղեգին մէկ մասը, իսկ բարեկակն չորսին մէկը կորսուեր է։ Ազեքսամնդիլիայի ու Գահիրէի մէջ հեռագրական հաղորդակցութիւնը դադրեր է։ Հազեւ նոյնմէրի սկիզբը ջրերը նուղաղելու սկսեր են։ — Աս առթառ կ'ուղենք Եգիպտոսի եւ գլխաւորաբար Կեղոսի վրայ համառաօտ տեղեկութիւնն մը տալ։

Կեղոս որն որ աշխարհքիս մեծ ու անուանի գետերէն մէկն է, Հապեշխտամնի լեռներէն կը բխէ։ Ափրիկէի անապատներուն մէջ վեցհարիւր մզնն ճամբայ ընելին վերջը, Եգիպտոս կը մոնէ, եւ հօն դարձեալ երկու հարիւր մզնն ընթացք ընելով, Միջերկրական ծովը կը թափուի։

Կետին երկու կողմն աւազի ովկիանոս մզն է, որուն վրայ քանի մը ցած ու անբեր լեռանց շղթայք կը գըտնաբին, որնց մէ ոմանք՝ գետը կարմիր ծովին կը բաժնեն, իսկ ոմանք՝ մեծ անապատէն։ Ծովը թափելին յիսուն մզնն յառաջ՝ Կեղոս երկու ճիւղերու կը բաժնուի, որնք իրարմէ վարժան մզնն հեռաւորութեամբ Միջերկրական ծովը մզն մանեն, մէկը՝ Ռաշիտ քալաքին, իսկ մէկալը՝ Տամիկէդ քալաքին, որնք հիմակ ալ կը տեսնուին, տակայն երկուքին մէջ միայն նաւագնացութիւն կ'ըլլայ։ Գետին աս երկու ճիւղերուն ու ծովան մէջ գտնուած երկիրը՝ որն որ երեքանիքէն մը ձեւացընէ, Տելմա կը կոչուի, Յունաց նոյնանուն գրին նաևն ըլլալուն համար։ Խնչակս վերը զայտածներէն ինք իրմէ կ'իմացաի, երեքանիկեան ծովականն իսարիսիր՝ վաթուուն մզնն ընդարձակութիւն ունի, իսկ Կեղոսի երկու ճիւղերէն ձեւացած կողերը՝ յիս հական մզնն երկայնութիւն։ Եգիպտոսի աս մասն ամենէն

աւելի բարեբերն է, որովհետեւ ամենէն աւելի առատութեամբ կ'ուսոգուի։

Մայիս ամսէն սկսեալ՝ մինչեւ Յուլիս հիւսիսէն դէպ ի հարաւ որոշ եւ հաստատուն եղանակաւ փշուկանուարու հովերը՝ Նեղոսին մշոշէն կազմուած բոլոր ամսէն առնելով՝ Հապեշխտամնի լեռները կը մզն։ Այսպէսով Եգիպտոս միշտ պայծառ ու առանց ամսի կը մնայ. իսկ Հապեշխտամն ամբողջ Յուլիս, Օգոստոս ու Սեպտեմբեր ամիմները անդրեւ կու դայ, որով Կեղոսի ջրերն արտաքյաց կարգի կը շատնան, եւ երկիրն ողողելով, կու տան իրեն այն ուռուամբ՝ զօրն որ երկինքը կը զանայ, որովհետեւ Եգիպտոս ամենեւին անձրեւ չեղար։

Ջրերը քաշուելին ետքը, բոլոր երկիրը պարարացեխ մը կը ծածկէ, որն որ գետինը չափէ գուրս կը պարարացընէ. եւ որչափ աւելի տեղ կը տարածուի ողողումը, այնչափ ալ աւելի երկիր պարասատուած կ'ըլլայ, որուն տէրերը ամէն տարի անգերը չափելով՝ մէջերնին կը բաժնեն, եւ անմիջապէս մշակութիւնը կը սկսի։ Կյանքամական, այսինքն՝ Հոկտեմբերէն սկսեալ մինչեւ Փետրուար՝ Եգիպտոսի իր արդաւանդութեամբն ու կամաչութեամբը զմայլելի տեսարան մը կ'ունենայ։ Մարտի մէջ տաքերը կը սկսին, եւ նոյն միջոցին երկիրն անանկ խորունկ կը պատուի, որ ձիով երթալը՝ շատ հիսուվանդասոր կ'ըլլայ։ Բայց ան տաեն երկրագործին բովանդակակ գործողութիւնները լմնցած կ'ըլլան, բոլոր հունձքերը ժողովուած ու վերցուած։

Եգիպտոսի բերքերուն երեւելիներն են, յորենէն զատ, ընտիր բրինձ, պէսապէս ընդեղէններ, շաբարեղէդ, լեզուկ, կանեփ, կտու եւ բամբակ։ Մինակ ձեթի կողմանէ կարօտութիւն կը կրէ, սակայն իր գիմացի Յունաստանէն պիտոյքը կը լեցընէ. իսկ ծխախոտ ու խահուէ իր գրայի Ասորիկէն եւ Արաքիայէն առատութեամբ կը գտնէ։ Ամանապէս փայտ չամնի, ինչու որ ծառերը չեն կրնար Կեղոսին ամէն տարի աւաղի վրայ թող տուած յելին մէջ արմատ ձգել։ Հօն գտնուած միակ ծառերն են ժանտաթղենի ու արմաւենի։ Վառելու համար ազը կը գործածեն, որովհետեւ արտաքյաց կարգի առատ արշառ ունին, նոյնպէս ոչխար ու այծ խիստ բազմաթիւ է։ Ասոնցմէ զատ՝ երեւելի են հմտուաց ձիերը իրենց գեղեցիութեամբն ու աշխաւութեամբը, եւ ուղղու որն որ ան կողմանց խիստ օգտակար անաստներէն մէկն է։

—*—

Հ Ա Գ Ի Բ Ա Վ Ա Ն

Կորագիրաւ գանձ մը։

Առլիւ Փէտպէտ լապիրը հետեւեալ գիւտը կը պատմէ, որուն ճշմարտութեան երաշխաւորութիւնը գրոշին վրայ ձգելով, իբրեւ հետաքրքրական նորալուր՝ ընթերցաց առջեւը կը գնենք, մանաւանդ որ տէսարանին տեղը կոստանդնուպոլիս է։

Եգիպտումէր ամսոյն վերջերը երկու Գալլիայի

բանուառներ որսի երթալով ու խել մը ժամանակ ետ չդառնալով, իրենց բարեկամները կարծեցին որ գլուխնին դժբախտութիւն մ'եկած ըլլայ: Բայց ետքէն իմացան որ բախուը՝ հնութեանց մեծ ու անդին զանձ մը բայցեր է անոնց առջեւը:

Յիշեալ բանուառները ժարապիայի ու Պէջիւքտէրէի թանձրախտուան անուաներուն մէջ որսորդութիւն ըրած ժամանակնին, մէշերնէն մէկը՝ որ ընկերէն քիչ մը հեռացած էր, մէկէն աներեւոյթ եղաւ եւ ինք զննքը հողի փատակներու տակ գտաւ: Ենալու միջոցին՝ հրացան ալ ձեռքէն սահելով, խորունկ փսոփ մը մէջ ինկաւ, այնպէս որ ալ գտնելն անկարելի եղաւ: Երբ որ մէկալ ընկերն ալ վրայ հասաւ, ճրադ վառած՝ երկուքը մէկառեղ նոյն ժակը քննեցին ու իմացան որ ստորերկրեայ բնդարձակ տեղ մը իջնալու համար նեղ ու անձուկ ճամբայ մէն է: Մուտքին սկիզբը ասափիման չկար, բայց քիչ մը ետքը քսան սորով սանդուղ մը գտան, որմէ վար իջնալով, ընդարձակ քարայր մը հասան, որուն մէջն կարկաչելով ականակիս ջուր մը կը վաղէր: Սանդուղն սորը նիրակներու եւ ուրիշ զէնքերու կտորուանք կային. իսկ քիչ մը անդին ամբողջ զրաշներ, վահաններ, սաղաւարաներ, սուրեր եւ ուրիշ կերպ կերպ զէնքեր սփռած կեցած էին: Աս առաջին քարայրին կից՝ ուրիշ սոսորերկեայ տեղ մ'ալ կար, ուր երկամի մնաւուներ գտան, զորոնք՝ գործիքներ բերելով՝ հաղեւ կրցան բանալ: Նոյն անստուկներէն մէկը արծաթ ու սակի գրամմերով ու պատուական քարերով լցուան էր, իսկ մէկալին մէջ խիստ հին ձեռագիրներ կային:

Դրկու որսորդը հաղեւ հինդ օրուան մէջ կրցան իրենց գտած գանձերը մեծ գժուարութեամբ դարս հանել, որովհետեւ բանն ուրիշ յայտնել չուզելով՝ ամենայն ինչ անձամբ կը գործէին: Բանը կը մնար աս անգիւտ գանձն ապահով տեղ մը փոխադրելու վրայ: Բարեվախտութեամբ նոյն օրերը Պէջիւքտէրէի առջեւը գարդիկան նաև մը կար, որն որ Օտեսայէն ցորեն բեռնաւորած՝ դէպ ի ձենալա ճամբայ պիտի ելլոր: Որսորդը նոյն նաւուն նաւապետին իրենց գալանիքը յայտնեցին եւ անոր օգնութիւնը խնդրեցին: «Ասաւապետը սիրով ընդունեցաւ իրենց առաջարկութիւնը, իրենց ամէն հարկաւոր օգնութիւնն ըրաւ, որով ամենայն ինչ տասնուշորս սնտուկի մէջ տեղաւորուած՝ նաւը տարուեցաւ, ուր մտան նաեւ երկու որսորդք ալ, որոշելով՝ որ նաւը նախ իր որոշուած տեղը՝ ձենալա երթայ, բեռը թափէ, եւ անկից Մարտիկս անցնի:

Վանձին տէրերուն միտքն ան է՝ որ Փարիզ հրապարակաւ յուցընելէն ետքը, Լոնդոն տանին եւ հանծախեն աս անդիւտ հնութիւնները, որոնք մեծ մայրաքաղաքի մը թանդարանը կրնան զարդարել, եւ Սալե-Փիւուիկ լրագրին ըրած ստորագրութեամ նայելով, հազարաւոր լիբրայի արժեքը ունին: Իրօք ալ խիստ նշանաւոր բան է տասնուշորս սնտուկ հին դէնք ու զարդ, որոնք իրենց հնութիւնամբը շատ մեծադին լւալէն զատ, կամ սոկին ու արծաթէ շինած են եւ կամ նոյն աղնիւ մե-

տաղներով զարդարուած: Ուրի թողունք Յունաց եւ Հոռամյեցւոց անթիւ սոկի ու արծաթէ հնագրամները, եւ քառամնի չափ հազորագիւտ ձեռագիրները՝ որոնք գանձնին ամենէն պատուական մասը կը համարուին: Զրահներէն մէկը շատ սքանչելի է. սոկի ու արծաթէ զարդերէն զատ՝ պատուական քարերը վրան ջուրի պէս տարածուած են. սոկեցը սաղաւարտ մ'ալ կայ, որն որ շատ գեղեցիկ ու ճարտարութեամբ բանուած է: Կը կարծուի որ աս ամէն հնութիւնները Հունացեցւոց նոյն կողմերը աիրելուն առաջին ժամանակներէն ըլլան:

Դժոջացն

Ա Տ Ե Ն Ա Վ Ա Ծ

Նշանառոր շարագրուի մը դատաստամը:

Ա երջնն ժամանակները Միլանի արդարութեան ատեամը կը զբաղի նշանաւոր շարագրուի մը գատաստանին, որուն ամէն պարագաներն այնպէս արտաքս կարգի են, որ մեր ընթերցողաց ուշադրութեան ալ արժանի սեպեցինք:

Ընցեալ տարւան սկիզբները նոյն Միլանի արդարութեան ատենին ազդ եղաւ որ խել մը ժամանակէ վեր Մարտիամ Բերրոքքից անուն կինն աներեւոյթ եղած է, եւ Անտոն Պոճճիոյ որմնագիրը նոյն կնոջ ինչքերն ու զածինքն պէս կը տրամադրէ: Աս աղդարարութեան թրդին ստորագրած էր Յովակէփ Մաւրիէր՝ աներեւոյթ եւ զող կնոջ որդին, որն որ կը խնդրէր որ փութավ հետազոտութիւնն ըլլայ: Ասեամը սկսաւ անմիջապէս հետազոտութիւնն ընել, որով Պոճճիոյի վրայ եղած կասկածն այնպէս սաստիացաւ, որ բանուեցաւ եւ գատաստանի հանուեցաւ: Հարցափորձին մէջ չսրագրութը քանի մը օր ամէն բան ուրանալէն ետեւ, վերջապէս խոստովանեցաւ որ փնտուած կինն ինք սպանած եւ անոր սեպհական տան գեսնակիորին մէջ թաղած է: Հետեւեալ օրը դատաստանարանը նոյն տեղ մարդ խրկելով, իրօք ալ դիակ կամ սոկսատիքը գտնուեցաւ:

Ան ժամանակին մինչեւ հիմայ (1860, Մարտ 23—1861, Նոյեմբ. վերջը) եղած դատաստանական քննութիւններէն՝ թէ աս եղեանագործութեան եւ թէ նոյն անօրէնին ըրած ուրիշ չարագործութեանց վրայ հետեւեալ տեղեկութիւնները ժողվանեցան: Մարտիամ Բերրոքքից, որն որ շուրջ 70 տարւան կասկածուած, աղամ եւ անհեղեղ բնութիւնն ունեցող մէկն էր, իր սեպհական տան մէկ երկու խցին մէջ առանձնայեալ կ'ապրէր, եւ քոմի ուրիշ մարդ չէր հանդիպյընէր բաց ի գոնապանէնին, որն որ ամէն օր կ'երթար անոր հարկաւոր ծառայութիւնները կ'ընէր:

Կայն գոնապանին յանձնելով՝ կինը 1859ին գարնան՝ տանը մէջ ընելու նորոգութիւններուն համար զՊոճճիոյ սկսաւ գործածել: Աս առթով որմնագիր կնոջ վստահութիւնը վաստիցաւ, այնպէս որ շատ անգամ տան կ'երթար կու դար, եւ ինչպէս կ'երեւար՝ ա-

նոր յանձնաբարութիւնները կը կատարէք: Առան քանի
մը շաբաթ անցնելու ետեւ, առտու մը (Մայիսի 11ին)
դռնապանն ըստ սովորութեան՝ կնոջ բնակարանն երթա-
լու ատեն, Պոճից դիմացն ելաւ եւ ըստ որ Տիկինն
աս առտու կանուխ դէպի ի Գոմզյ ճամփայ ելաւ, ուր եր-
կայն ժամանակ պիտի մնայ: Ես զինքը մինչեւ երկաթու-
ղոյն կայարանը տարի, եւ նոր ետ դարձայ: — Կնոջ
բնակարանը փակուած էր. բայց թէ որ դռնապանը ներս
մտնել կարենար, անոր դիմակը կը տեսնէք:

Յանցաւորին խոստովանութեան նայելով, երեք
օր ամբողջ նոյն տան մէջ անցուցեր է: Երկրորդ առտուն
կանուխ դիմակը տարի գետնափորին մէջ թաղեր է, յա-
ռաջ քիչ մը կտրտելով եւ կոտրտելով, որպէս զի փորած
փոսին մէջ կարող ըլլայ խոթել: Ետքը սպանութեան
հետքերը ջնջեր, տունը մաքրեր, եւ սկսեր է ըրած ե-
ղեւնագործութեան պտուղը քաղել: Կամաց կամաց կնոջ
ամէն ինչքերն ըստ մասին ծախեր եւ ըստ մասին իր
տունը տարի է, բնակարանին մէջ զանազան նորոգու-
թիւններ ըրեր է, եւ վարձքի տալ կ'ուղէ եղեր:

Բայց իր աս գործողութեանց վրայ կատկածներ
ծնած ըլլալով, պէտք էր ձեռքը թուղթ մ'ունե-
նալ, որով իր բոլոր ըրածներն իբրև օրինաւոր կարենար
անցընել: Աս գրուածքը շինելու համար՝ ձեռք առառ
Լիոդայ անունով Լիորիկեցի մը, որուն մայրը՝ Մարիամ
Բերրոքքից ձեւացընելով, Գոմզյի մէջ դատաստանական
ձեռով ու նոտարի ձեռքով գործակալութեան թուղթ
մը շինել տալ կ'ուղէր: Բայց որովհետեւ խաբէութեան
գործիք եղող կինը, որն որ աղէկ խալերէն չէր գիտեր
եւ ոչ ալ զինքն ինչ գործքի գործածելնին իմացած էր,
գործողութեան կատարուելուն ժամանակը՝ կասկածի եր-
թաղով, այլայլեցաւ, շփոթեցաւ եւ ըստ մեծի մասին
լուռ կը կենար, անոր համար նոտարը չուզեց Պոճիոյին
ինդիքքը կատարել, ըսելով որ խօթամիտ կնոջ մը ա-
նոտամբը գործակալութեան թուղթ շինել յանձն չ'առ-
նուր: Սակայն Բերրոքքից ասով չյուսահատեցաւ. իր
աղջականներէն կնիկ մը գտնելով, զանիկայ սպաննած
կինը ձեւացուց, եւ երկու վկայի առջեւ ուրիշ նոտարէ մը
ուզած գործակալութեան թուղթն առաւ:

Վնալ ամսիջապէս Միլան դարձաւ, տունը վարձքի
տուաւ, կանոնաւոր կերպով ու հրապարակական նոտարի
ձեռքով վարձակալութեան գաշնադրութիւն շինել տա-
լով: Աս ալ բաւական չէ, ան ասոտիճանի յանդգնու-
թեան հասու՝ մինչեւ իր գործողութիւնն աւելի ապա-
հովընելու համար, տանտիկոյ Յովսէփ Մաւրիէր որ-
դուցն ալ սոտրագրութիւն զնել տուաւ դաշանց: Միայն
թէ նոյն մարդն իր սննեցած կասկածը յայտնեց եւ
պահանջեց որ դաշանց մէջ խօսք մը դրուի թէ ասով
իր՝ իբրև ժառանգ ունեցած՝ իրաւանց վեաս չիկնար
համանիլ:

Մնացածը ժուլ անդամ:

այլուցաջո

ԵՊԲԱՏՔ ՄԱՏԵԿԵ

Լ Ի Ւ Փ Ի Ա

ՄԱՐԿՈՍ ՍԻՐԵԳԻԱՍ ԿԱՅՍԵՐ

ԺԱՄ ԱՆ ԱԿՀՆ

ԳԵՏՐԱԿԱՆ ՆԿՐԲԸՆԻՐ ՄԸ

ԳԵՐՄԱՆԻԱՆ

ԱԶԱՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Հ. ՎՐԹԱՆԻՍԻ Վ. ԵԱԳՈՒԹՃԵԱՆ

ՄԽԻԹ. ՈԽԱՏԷԿԻՆ

Դիլք ութածալ. Երես 213.

Վ էպի հասարակօրէն ըստ մեծի մասին շինծու-
պատմութիւն մ'ըլլալով, անոր մէջ պատմուածները թէ-
պէտ քիչ մը ատեն միտքը կը զբաղեցրնեն, այլ եւ այլ
զգածումներ կը զարթուցանեն. սակայն կարդացողը՝
երբ որ կը յիշէ թէ այն պատմուած դէպքերն իրք
պատահած չեն, կեղծեալ են, կարծես թէ ինք իրեն կը
զայրանայ՝ ան ընթերցուածով պարապ տեղ ժամանակի
անցընելուն ու սրտին մէջ այլայլութիւն ծնանելու պատ-
ճառ տալուն համար: Ասիկայ շատ վէպերու համար ի-
րաւացի սեպելու ալ ըլլանք, սակայն շատերուն համար
ալ չենք կինար պատշաճ համարիլ:

Վ եպի մը, մանաւանդ բարցական վեպի մը մէջ,
պատմուածներն իրքը պատահած դէպքեր կամ իրական
պատմութիւն ալ ըլլան, ի վերայ այսր ամենայնի գրւ-
խաւոր ճշմարտութիւններու վրայ հիմնուած ըլլալով,
գիտուած վականնեն կը հասցընեն, որ է կարդացողին
սորվեցընել՝ թէ նման գիտուածներու մէջ ինչ վարմունք
պիտ' որ ունենայ, անկից իր անձին համար ինչ պտուղ
պիտ' որ քաղէ: Իսկ աս նոր Մատենին բովանդակածը՝
միայն շինծու պատմութիւն չէ, այլ նաեւ՝ բուն սոսդց
դէպքերէն զատ՝ իսել մը կարեւոր տեղեկութիւններ
եկեղեցւց կարգաց, հնութեանց ու քանի մը անուանի
հայրապէտաց, վկայից եւ քրիստոնեայ փիլիսոփայից
վրայ: — Քրիստոնէական սուրբ կրօնին՝ հեթանոսական
կարգերէն եւ իմաստութիւն սեպուած բարակութիւննե-
րէն անհամենատ բարձրագոյն ու աղնուադցոյն օրէնքները,
հեթանոսական փիլիսոփայութեան վրայ ըրած յաղթա-
նակները, փիլիսոփայական սուրբ միտքերն իր ճշմարտու-
թեան վրայ համուելը՝ թէ պատմական դէպքերով ու
թէ հաւանեցոցիչ պատմառներով մէր առջին գլուած
տաենը, ինչպէս աս Մատենին մէջ կը տեսնուի, պէտք է
որ հանցական ընթերցուած, օգտակար աւանդութիւն
մը սեպուի. ուստի տարակիցս չունինք որ աս կտրներու
մէջ հմտանալ ուղղողն այսպիսի Մատենի մը հրատարա-
կուելուն վրայ ուրախանալով, զանիկայ համութեամբ
ձեռք կ'առնու եւ կարեւոր մտագրութեամբ կը կարգաց: